

Ի ՎԱԴԱՄԵԹԻԿ ՄՈՀ ԱԶՅՈՒԱԿԱՆ ՊԱՏԱԿԵՈՑ

ՉԱՄՉԵԱՆ ՅԱԿՈԲԱՅ.

Եկոն, քընար աղեկրտուր թէիբրով,  
Զըսարր պանած երբեմն անուշ վարդերով .  
Ո՞ն այն փնջերն բափրցվեցան իմ չորս դին,  
Զի սիրելին իմ գոցուեցա. ի շիրիմ .  
Եկոն կապեմ ձակուիդ նոձեալ մի պըսակ .  
Սեւ տիսրուրեանց Ոզիր զարնեն րո նրւագ .  
Քո մրմբնջիդ նետ խառնըւած գեփիւոփիկ  
Թող փըչէ ցուրտ նոն ուր նանզչի Յակոբիկ :

Հոզի ազնիս, ու սիրեցեալ ամեննեն,  
Այդպէս շուտով եար կենաց պարտիգէն,  
Ու նասակիդ ծաղիկներով զարդարուած  
Այդպէս կանուխ իշեր ի նոդ տիսրամած :  
Ամիուշ զարուն մը չըտեսած այս կեանրին  
Մըրին զադունիր շիրմին ըզրեց պատեցին .  
Քոյդ մըտերմաց, որոց եիր քաղցրիկ սէր,  
Տես ինչ առանդ բողուցիր, սեւ կոկիծներ :

Գերեզմանին դոննեն մրտար դու երկինք,  
Ուր անքարշամ կենաց բազմիս ի հարկինք .  
Հոզիդ սլացան մարուր մարմնեկ առ Աստուած  
Խճչպէս անուշ նուս մը ծաղկեն բաժնիւած .  
Փափուկ գրկեն նէր բոյրերուդ սրգուոր  
Թըռեար ի ծոց գաղամենիկ նօր եւ մօր .  
Բայց մինչ քեզմով խնճան նայրիկ ու մայրիկ  
Ի՞նչ կըննեն նու եղբարրդ եւ բորք նազեիր :

Երիցոս որք, նստած զարձեալ ի սեւեր,  
Այլ ովէ սրբէ աննոց աշքին արցունքներ .  
Միքաբողբոշ տունկեր դեռ նոր ծաղլած դուք,  
Այս քանին նեղ զարնե վրանիդ մանուան շոք :  
Դու որ աննոց եիր եղբարր մի սիրուն  
Ցիշէ, կրկին ունիս նիմա զողոր անուն,

Քո սրտակեկ նարազատացդ անբաժան  
Հոյարեւիկ եղբարր՝ նրեշտակ մի պահապան :  
Ելլէ յուսնակ գերեզմանաց այցեկու .  
Քոյ մի դէմքին ծըզած ձերմակ ամսիերու .  
Մուր կամարին վերայ տժգոյն բափառկոտ  
Տես զայ շիրմիդ, զեր տըխուր կոյս ամբչկոտ .  
Մինչ զովազին փրչէ նովիկ անուշակ .  
Ու չորս կողմէն բուրեն յասմիկ մանուշակ .  
Ո՞ն մօտ եկուր յանմամ առ սիրուս ցաւած  
Հեզիկ բեռու նովիկ ի բուն սիրեւաց :

Ծաղկէ նաևն նոն միշտ շուշան ըսպիտակ  
Անմեղուրեան սրտիդ ամբիծ նըշանակ .  
Վարդըն կարմրիկ ծաղկէ նոն սուր փաւշերով  
Յայտնել, ինչպէս րու կեանրդ եր լի խոցերով .  
Խանդադակար տեսներ զգման ծընողաց .  
Գառն նարուածով մանուն եւ դու զարնըւած  
Մընա բարեւ ըսիր պայծառ արեւուն  
Եւ մանկուրեան ծիծադադէմ օքերուն :

Եկոն քընար սղեկրտուր թէիերով,  
Զըսարր պանած երբեմն անուշ վարդերով .  
Ո՞ն այն փնջերն բափրցվեցան իմ չորս դին,  
Զի սանձկային իմ վակուեցա ի շիրիմ .  
Եկոն կապեմ ձակուիդ նոձեալ մի պըսակ .  
Սեւ տիսրուրեանց Ոզիր զարնեն րո նրւագ .  
Քո մրմբնջիդ նետ խառնըւած գեփիւոփիկ  
Թող փըչէ միշտ նոն ուր նանզչի Յակոբիկ :

ՄԻՐՏԻՉ ՊԵՇԵԿԹԱՇԼԵՍՆ :